

Գ Ի Տ Ն Ա Կ Ա Ն

ԱՍՏՂԱՐԱՇԽԱԿԱՆ ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆԵՔ.

Գ Ի Ս Ա Ի ՈՐ Ք.

( Երբ-ն-ի. և Էրբ. Ար-ր-ր. ու-ն. Բ. Ժ. Ա. )

Է.

Հ Ա Ն Գ Ի Պ Մ Ս Ա Ն Յ Հ Ա Ի Ա Ն Ա Կ Ա Ն ՈՒ Թ Ի Ի Ն Է

Ազգոց անցան այն ժամանակներ՝ յորում գուշակութեանց հաւատ կ'ընծայէին մարդիկ, աստղագուշակներն կ'արձակէին վճիռներ որք կ'յարգուէին, յորում գիսաւորներն չարագոյժ լրոց կամ աղետալի պատահարաց կանխանշանը կ'համարուէին: Մարդկային ճակատագրին կամ ապագային վերայ աստեղաց ունեցած ազդեցութեանը պարզամիտ հաւատքէն և հնաւանգ նախապաշարմունքներէն սակայն տակաւ առ տակաւ ազատուած է մարդկութիւնը:

Արդ հարկ չըկայ այժմ յիշեալ մոլոր կարծեաց ու նախապաշարմանց պատմութիւնը աստանօր քրքրել, որք արդէն բաւական մոռցուած են, սակայն ո՛չ նուազ կարևոր և իրաւացի է քննել և իմանալ գիտնականօրէն թէ ի՞նչ կրնայ լինել մեր արեգակնային աշխարհին վերայ գիսաւորաց օգտակար կամ վնասակար ազդեցութիւնը:

Գիսաւորք կարելի՞ է թէ երկրիս հանդիպին, այսինքն երկրիս դէմ պատահելով բաղխուին միմեանց, Գիտունք կ'պնդեն թէ այդ բանը շատ կարելի է, վասն զի գիսաւորք կ'դան դէպ ի մեզ երկնից ամէն կողմերէն, կ'չարժին և կ'ընթանան ամեն տեսակ ուղղութեամբ, և ի մէջ՝ ու արեգակէն ամեն կերպ հեռաւորութեամբ կ'անցնին կ'դառնան, և քանզի ըստ Քեպլէրի՝ գիսաւորք ծովի ձկանցը չափ բազմաթիւ են, ուստի և կ'թուի թէ մեր երկրային կացութիւնը վաղանցիկ կամ առժամանակեայ ինչ է, և թէ ընդհարում մը միշտ մտալուա կրնայ համարուիլ:

Բայց մի՛ վախենաք, Հանդիպում մ'անշուշտ կարելի է, իսկ պիտի տեսնէք այժմ թէ ինչքա՞ն քիչ հաւանականութիւն կայ:

Աստղարաշխք քսան դարէ ի վեր արեգակնային դրութեան մէջէն անցնող գիսաւորաց թիւը գնահատած են:

Արակօ, վերջին դարուն մէջ տեսնուած գիսաւորաց թիւը իբրև հիմն բռնելով, և համարելով թէ ամեն դարու մէջ ևս նոյնքան թուով և նմանօրինակ հեռաւորութիւններով են եկած, հաշիւ ըրած ու գտած է թէ՛ քսան դարու միջոցին արեգակնային և Պոսիդոն մոլորակին մէջ տեղէն

20) միլիոն գիսաւորը եկած անցած են. Արդարեւ ահագին թիւ մ' է սա, բայց պէտք է նկատել թէ սոցա ամենքն ևս երկրիս դէմ սպառնա- նալու հանգամանքը չ'ունին. զի երկրիս այն գիսաւորաց ընդհարումէն միայն կրնայ վախնալ՝ որոնք որ իրեն չափ կամ աւելի մտակցած կ'լինին արեգակն, այսինքն այն գիսաւորներէն՝ շքեց ընթացագահը կ'կորէ երկրի շրջանածիրը. Արդ՝ քսան դարու մէջ այդքան միջոնաւոր գիսաւորներէն 578 հատը միայն երկրիս չափ կամ աւելի մտակցայ աշարեգ-կան, որով ասել կ'լինի թէ՛ քսան դարու այսքան ընդարձակ ժամանակամիջոցի մը մէջ՝ հազիւ 578 հասարակական եղել են, կամ որ նոյնն է՝ մի դարու մէջ 20, որն որ արդէն բաւական վատահաս- ցիչ է:

Բայց որպէս զի այդ հնարաւոր հանդիպմանց մին կարենայ պատահիլ՝ երկու պայման հարկաւոր է և որոց երկոցունց ևս կատարումը մին քան զմիւսն դժուարին է. նախ հարկ է որ գիսաւորին ընթացած շաւիղն ու երկրիս հետեւած շաւիղն կտրեն զիրեար, արդ երկրիս շրջանածիրը հե- ոի է արեգակէն 40 միլիոն փարսախ և 3000 փարսախ լայնութիւն մը ունի, ուստի և գիսաւորաց ընդարձակ մի տեղ կ'մնայ մտ առ մտ ըն- թանալու երկրիս հետ առանց նմա հանդիպելու. 1680 ի և 1684 ի գիսա-ւորներն մտակցած են երկրիս շրջանածիրին՝ առաջինը 195 հազար, և երկրորդը 340 հազար փարսախ, բայց ո՛չ մի ծանօթ գիսաւոր զայն ճըշ- զիւ չէ կտրած, ուստի և երկրիս մինչև ցարդ զերծ մնացած է ուէ գի- սաւորի մը հանդիպման սպառնալիքէն:

Իսկ ենթադրելով թէ գիսաւորի մը շաւիղը մի կետի վերայ ճշգիւ կտրէ երկրիս շրջանածիրը, բայց այն ատեն ևս որպէս զի հանդիպում մը կարելի լինի, հարկ է որ այդ երկու աստեղք, այսինքն գիսաւորն և երկրիս միւսնոյն միջոցում՝ այդ միւսնոյն կետին վերայ դանուած լինին, իսկ այդ միջոցն ևս հազիւ թէ կայծակի մը տեւողութիւնն ունի, զի եր- կրիս ինչպէս յայտ է մի վայրկենում՝ 7 փարսախ տեղ կ'ընթանայ, իսկ գիսաւորն ևս աւելի. Արակօ կ'հաշուէ ըստ այսմ թէ՛ ընդհարման հա-ւանականութիւնը նոյնքան են՝ ինչքան հաւանականութիւն որ կայ 371 միլիոն սպիտակ գնտակ պարունակող պարկի մը մէջէն մի հատ սև գըն- տակը պատահմամբ գտնելով դուրս հանելու:

Աւստի և ամենամեծ դիպումած մը կ'լինի եթէ այսպիսի պատահար մը մեզ հանդիպի. Բայց ի չարն մտածելով, ենթադրեմք պահմը որ այդ ար- կածը պատահի, ինչքան և անհաւանական իսկ լինի, ի՞նչ արդիւնք յա- ուաջ պիտի գայ. — Չարհուրելի բաղխում մը, կ'ասեն. զի եթէ երկու շոգեկառք (locomotive), իւրեանց 30 կամ 40 թօնօ՝) ծանրութեամբն և մի վայրկենում 20 մեթր կամ մօտ 6 սաժէն արագընթացութեամբն միմեանց դէմ բաղխուելով՝ միմեանց մէջ կ'ըմպանցեն ու կ'խորտակ-

(1) Արդէն ասած եմք թէ 1 թօնօն հաւասար է 75 փուտ ծանրութեան:

ուին, ի՞նչ սոսկալի բան կ'լինի հապա եթէ երկիրս 1500 անգամ աւելի արագընթացութեամբը և 200,000,000 միլիաո թօնօ ծանրութեամբը յանկարծ այսպիսի վայրկենական բաղխում մը կրելու լինի:

Շատերն այս մասին խել մը բօժաններ շինած, բազմաթիւ տխուր պատկերներ երևակայած են, որոց մէջ ամենէն նշանաւորն է Լաբլասինը.— «Այն ատեն, կ'ասէ, երկրիս հողովման առանցքն ու շարժումը կ'փոխուի, ծովերն թողլով իւրեանց հին դիրքն ու խշտիքը՝ կ'զիմեն դէպ ի նոր հասարակածը, յորմէ յառաջ կ'գայ մի ընդհանուր ջրհեղեղ, մարդկան և անասնոց մեծ մասը կ'խեղդուին սոյն ընդհանուր ջրհեղեղին մէջ, կամ կ'կոտորուին ու կ'խորտակուին երկրիս կրած այդ ուժգին ցնցումէն, կենդանեաց ամբողջ տեսակներ կ'ոչնչանան, բոլոր ճարտարարուեստական շէնքերն ու կոթողներն կ'քանդուին, և երբ սոյն պատահարին գործած աւերմանց ու յեղաշրջմանց վերջը գայ, մարդկային սեռն ևս վերածուած կ'լինի փոքրաթիւ անհատներու և ամենախեղճ վիճակի մը, որ երկար ժամանակ գատապարտուած պիտի մնայ միմիայն ինքզինքին պահպանութեան հոգովն զբաղելու, պիտի ստիպուի մոռանալ բոլորովին գիտութեանց և արուեստից յիշատակը, և երբ սկսի վերստին քաղաքակրթական զարգացմանց ու յառաջգիմութեան պէտքն զգայ, այն ատեն հարկ պիտի լինի իրեն ամենայն ինչ ի նորոյ վերսկսել, որպէս թէ մարդկային ստեղծագործութիւնն զեռ նոր կատարուած լինէր երկրիս վերայ»:

Ինչպէս կ'տեսնուի, Լաբլաս՝ երկրիս և գիսաւորի մը մէջ պատահելիք ընդհարման մը հետևութենէն՝ Ծննդոց գրքին երկրորդ տպագրութիւնը կ'ուզէ շինել Բայց ինքը առանձինն չէ սոյն կարծիքն ունեցող դասակարգին մէջ, Անգղիացի աստուածաբան մը Հուիսթըն, կատարուած տիեզերական կամ Նոյեան ջրհեղեղը գիսաւորի մ' ընդհարման ներգործութեամբը բացատրելու տենչովն տոգորեալ, այդ բանին համար ընտրած էր 1680 ի գիսաւորը, որում Հալլէյ 575 տարուան շրջան մը կ'սահմանէր, ուստի և այդ գիսաւորն, ըստ Հուիսթընի, պարտ էր անցած լինել իւր արևամերձ գագաթը մէկ մը 2919 և մէկ մ' այլ 2344 տարի նախ քան ՂՔրիստոս.— և յայտ է թէ այս երկու թուականներն՝ Նոյեան ջրհեղեղին կատարուած լինելու մասին ընդունուած ժամանակաթիւերն են, Հուիսթըն կ'ենթադրէր թէ յիշեալ գիսաւորին զանգուածը երկրիս զանգուածին քառորդ մասն էր, որոյ գէժ՝ բաղխուելով, երկրիս անգնդոց սահանքը բանալէն զատ՝ նաևս գիսաւորն իւրեան սեփական ջրային և հողային նիւթերէ բաղկացեալ մթնոլորտն իսկ թափած էր երկրիս վերայ, որք շարունակել են տեղալ ամբողջ 40 օր, Հուիսթըն աւելի ևս յառաջ գնալով կ'ենթադրէր թէ միևնոյն գիսաւորը, դարձեալ ապագային մէջ բաղխուելով երկրիս գէժ, սորա ընթացաշարի շարք պիտի փոխէ, պիտի նեակէ զերկիրս իւր տեղէն մինչև արեգական

մերձակայքը, ուր արեգակնային հրատապ ջերմութենէն պիտի այրուի, խանձուի և ոչնչանայ երկիրս:

Գժրադգարար դոյն աղետաբեր գիսաւորը, փոխանակ ըստ Հալլէյի 575 տարուան շրջան մ' ունենալու, ըստ նորոգ հաշուոց Էնքի՝ իւր Թաւալական շրջանը կ'կատարէ 8814 տարուան մէջ, և որ հիմն ի վեր կ'տապալէ Հուսթմընի երազած վէպը:

Տիեզերական ջրհեղեղը, զոր գիսաւորի մը ընդհարման ներգործութեանը վերընծայող դեռ շատեր կ'գտնուին, ոչ այնքան աստղաբաշխական՝ որքան աւելի գիտութեան երկրաբանական ճիւղին վերաբերեալ մի խնդիր լինելով, զայսմանէ ևս մտադիր եմք խօսիլ ուրիշ մասնաւոր յօդուածով մը:

Գալով գիսաւորի մը ընդհարման հաւանական հետեանացը, Մօրէթ-Թիւրքիս զայն աւելի զուարթ և հաճոյական կերպիւ մը կ'ներկայացնէ, « Այդ գիսաւորը, կ'ասէ, կրնայ այնքան փոքր լինել որ վնասակար և աղետաբեր չլինիր երկրիս՝ բայց միայն այն մասին որոյ դէմ կ'զարնուի, թերևս եղած ամեն վնասը կ'լինի միայն մի քանի աէրութեանց երկիրներուն աւերմամբը, մինչդեռ երկրիս մնացած մասը՝ այնքան հեռու վայրերէն եկող մարմնոյ մը բերած հազուագիւտ և չքնաղ իրերը վայելելու հաճոյքն ունեցած կ'լինի, մինչև իսկ կարելի է թէ երկրիս բնակիչներն յանկարծ զարմանան տեսնելով որ այդ գիսաւորին բեկորներն, յորոց այնքան կ'երկնչիմք այժմ և կ'անարգեմք, թերևս ոսկիէ ու ադամանոյներէ բաղկացած լինին: Բայց ո՞վ աւելի պիտի յապուշ կրթի, մեք թէ այն բնակիչներն զորս գուցէ գիսաւորն պիտի բերէ նեոէ մեր երկրին վերայ, Ի՞նչ կերպարանքներու մէջ արդեօք պիտի գտնեմք զիրեար »:

Սոյն չարագոյժ և աղետաբեր գուշակութեանց հետ, որք բազմաթիւ են և բազմաթիւ աստղաբաշխներու ևս հոգն ու զբաղմունքը գրաւած են, կ'գտնուին նաև բոլորովին սոցա հակառակ ուրիշ կարծիքներ, որք կ'ենթադրեն թէ այգպիսի ընդհարում մը լինի իսկ՝ այնքան զգալի հետեանք մը չ'գար յառաջ յայգրանէ, և երջէ կ'կարծէր թէ գիսաւորաց զանգուածն աննշան մի բան է, մինչև իսկ յառաջ կ'երթար ենթադրելու որ՝ եթէ գիսաւորի մը գլխոյն, վարսին ու գէսին բոլոր բաղկացուցիչ նիւթերն կարելի լինէր ի մի կոյտ ամփոփելով գնել կշռոյ մը նժարին մէջ, այդ ամենքը հազիւ թէ մի քանի ունկիի ծանրութիւն կշռէին: Ասացինք արդէն թէ Պապինէ ևս «Էնքի» ոչնչեք կ'կոչէր զգիսաւորս, նոցա գէսին թափանցկութեանը վերայ հիմնելով իւր կարծիքը: Ըստ այսմ՝ գիսաւորի մը դէմ երկրիս ընդհարման արդիւնքը գրեթէ բացարձակապէս ոչինչ կ'լինէր, բայց սա այնպիսի կարծիք մ' է որ հիմն չ'ունի և որ իւր կարեւորութիւնը կորուսած է գիսաւորաց նիւթական և իրական գոյութիւնն ուրանալու ակներև չափազանցութեանը պատճառաւ:

Այսպիսի պատահականութեան մը հետեանքը աւելի լրջօրէն քննելով կ'տեսնեմք թէ՛ դորս ունենալիք բոլոր արդիւնքը՝ գիտաւորին զանգուածէն կախումն ունի, Քանզի ինչպէս որ շոգեկառք մը գնացած միջոցին՝ ճամբուն վերայ հանդիպած սայլ մը կամ դոմէշը կ'վերցնէ կ'նետէ առանց ինքն ունէ ինչ վնաս կրելու կամ զգալու, նմանապէս և երկիրս առանց ինչ զգալու կ'կենէր և իւր մէջ կը ձուլէր յիւրմէ շատ նուազ մեծութիւն և զանգուած ունեցող գիտաւոր մը, Աւստի կ'մնայ մեզ քննել ու գնահատել, գոնէ մօտաւորապէս, գիտաւորաց զանգուածը, Տարակոյս չըկայ թէ՛ դոցա զանգուածը շատ տկար և անօր է, Լէքսէլի գիտաւորը 1870ին երկրիս շատ մօտէն անցած լինելով գրեթէ 600 հազար փարսախ հեռաւորութեամբ, իւր շարժման ընթացքէն ու շաղկէն շեղած էր, իսկ նա չէր կարողացած փոխել երկրիս ընթացքէն և ոչ ինչ, Քայց եթէ այդ գիտաւորն մեր երկրին հաւասար ծանրութեամբ զանգուած մ' ունեցած լինէր, ըստ որում ձգողական զօրութիւնք երկուստէք պիտի ներգործէին, այն ատեն ո՛չ միայն գիտաւորին ընթացքը պիտի խանգարէր, այլև երկրիս ընթացքն ևս խանգարելով, հաշիւ եղած է թէ՛ մեր տարին 1000 վայրկեան երկարելու չափ պիտի ընդլայնուէր երկրիս շրջանածիրը, բայց քանզի այդ մասին ունէ զգալի խանգարում մը չէ պատճառուած, զմանէ Լարլաս կ'հետեցնէ թէ յիշեալ գիտաւորն առ նուազն երկրէս 5000 անգամ քիչ ծանրութեամբ զանգուած մը պէտք էր ունենալ:

Աստղաբանական օրէնքներն թէպէտ չեն տակաւին ներերցարդնշմարեալ գիտաւորաց զանգուածը բացարձակ ճշգուծեամբ գնահատելու, սակայն Պ. Քօշ միայն յաջողած է լուրջ հաշուոց վերայ յենելով՝ շատ մօտ կերպիւ գտանել Տօնաթիի գիտաւորին զանգուածը, որ էր երկրիս զանգուածին մի քսանհազարերորդ մասը ( $\frac{1}{20000}$ ) և կամ մեր երկրային մըթնոլորտին 57 անգամը ծանր, սա իւր սյդքան զանգուածովը հաւասար կ'լինէր 40 բիւրամեթր կամ 375 վերստ շառաւիղ ունեցող ջրային գունդի մը, 268,000,000 միլիառ Թօնոյ ծանրութեամբ, Քօշի ըրած սոյն գնահատումը՝ Լարլասի գտածէն չորս անգամ նուազ է, բայց վերջապէս մի բան է, որոյ դէմ երկրիս բազխումը կրնար յառաջ բերել, եթէ ո՛չ Լարլասի ենթադրած բոլոր երկիւղալի պատահարներն, դէ՞մ ամենամեծ խանգարումն ու սայթաքմունքը:

Իսկ ուշադրութեան արժանի կէտ մը կայ աստանօր, Մինչև յետին ժամանակներս շատեր այնպիսի գաղափար մը կ'կազմէին, որ եթէ գիտաւոր մը երկրիս դէմ բազխուի, երկիրս ուժգնապէս պիտի ցնցուի, գետնին շատ մը մասերը պիտի պատռին, մեծամեծ շէնքերն պիտի կործանին, լերինք պիտի փլին, անգունդք պիտի լեցուին, և վերջապէս մի ընդհանուր աւերմունք ու կործանում յառաջ պիտի գայ, Սակայն գիտութեան մէջ կատարուած վերջին յառաջագիմութիւնք ցոյց կ'տան

Թէ այսպիսի պատահմունք մը բոլորովին տարրեր ընուծեամբ մի հետեւանք կրնայ ունենալ՝ քան թէ ցնցումն ու կործանումն:

Բնագիտութեան (physique) վերջերս առած յառաջդիմական քայլերն հիմնապէս փոփոխած են՝ ջերմութեան նկատմամբ գիտնոց ունեցած գաղափարը: Զերմութիւնը ոչ ևս տեսակ մը ներքին նիւթ է որ կ'լցուի ու կ'զիզուի մարմնոց մէջ, այլ շամանթաղային շարժում կամ թրթրում մի է՝ նման մարմնոց այն թրթրուման որ ձայն կ'պատճառէ: Երբ զանգակի մը լեզուակը կամ մուրճը կ'հարկանէ զանգակի եզրին, զանգակին նիւթը կ'սկսի շամանթաղային ճօճում կամ թրթրում մ'ստանալ:—Դա նոյն է՝ նմանապէս երբ մի կապարեայ գնդակ ուժգնութեամբ կ'երթայ կ'բաղխուի երկաթեայ տախտակի մը դէմ, գնդակը կ'կասի՝ այսինքն իւր արագութիւնը կ'կորուսանէ, բայց իւր շամանթաղներն ժառանգելով այդ կորուսեալ արագութիւնը՝ կ'սկսին ամենաարագ ճօճում կամ թրթրում մը կատարել:—Եւ սա վերջնական է:

Աւստի և ջերմութիւնն աչ այլ ինչ է՝ բայց եթէ ուժգնութեան մի փոխակերպութիւնը, որով և չափագիտական ճշգրտութեամբ կարելի կ'լինի հաշուել ու գտնել թէ ծանուցեալ զանգուածով մի մարմին երբ այսքան ինչ արագութենէն յանկարծ կասելու կամ արդիւնելու լինի, ի՞նչ քանակութեամբ ջերմութիւն կրնայ յառաջ բերել: Ըստ այսմ, օրինակի համար երկիրս, որոյ զանգուածին քանակութիւնը և շարժման արագութիւնը ծանօթ է մեզ, եթէ յանկարծ կասելու լինէր իւր շարժմանը մէջ, այն աստիճանի ջերմութիւն մը յառաջ կ'բերէր որ բաւական կ'լինէր երկրիս բոլոր նիւթերը ոչ միայն հալեցնելու՝ այլ և բոլորովին շոգիացնելու ևս: Այդպիսի պատահար մը այն ատեն՝ Մօսկովիսի կարծածէն կարի իսկ տարրեր և ահեղասաստ ինչ կ'լինէր:

Նմանապէս կարելի է հաշուել և իմանալ թէ որքա՞ն ջերմութեան մը կ'ենթարկուէր երկիրս, երբ իւր մէկ տասնհազարերորդին հաւասար զանգուած մը ունեցող աստղ մը՝ ծանուցեալ արագութեամբ մը գալով երկրիս դէմ բաղխուէր:

Այդ բաղխման, եթէ ճիշդ ուղղահայեաց կերպիւ (perpendiculairement) զարնէ, արագութեանը քառակուսոյն հետ կ'համեմատի և իւր յառաջ բերելիք ջերմութիւնը, ուստի եթէ արագութիւնը մի վերստ կամ մի հազարամեթր լինի մի վայրկենումը, բաղխման յառաջ բերած ջերմութիւնը կ'լինի մէկ հարիւրերորդ ( $\frac{1}{100}$ ) աստիճան: Արդ եթէ երկրիս զանգուածին  $\frac{1}{1,000,000}$  ծանրութիւնն ունեցող մի աստղ, մի վայրկենումը 10 բիւրամեթր կամ 35 վերստ արագութեամբ գալով ուղղահայեաց գծով մը երկրիս դէմ բաղխուէր, այդպիսի ընդհարմամբ մը երկիրս 116 աստիճան ջերմութիւն կ'ստանար, որ բաւական կ'լինէր իւր պարունակած բոլոր ջուրը շոգուոյ վերածելու:

Ինչպէս կ'տեսնուի, այսպիսի ընդհարման մը ամենամեծ վտանգը՝ ոչ թէ մեքենական հետեւանացը՝ այսինքն ցնցման կամ կործանմանը

մէջ է, որքան աւելի գմանէ հետեւելիք ջերմութեան տարապայման սաստկանալուն մէջն է, յորում սեւէ կենդանական արարած չ'կրնալով դիմանալ կ'ոչնչանայ և կ'կորսուի: Բայ ի սմանէ մի ուրիշ վտանգ ևս կերային քննութենէն հաստատուած էր դիսաւորաց գլխոյն և վարսին մէջ անխոյ և աղօթի կաղերու գոյութիւնը, որոց երկուքն ևս ո՛չ միայն անյարմար են կեանքի պահպանութեան, այլ և թունաւոր և մահաբեր են իսկ:

Ստուգիւ մաղթելու է որ խնայուի մեզ սոյնօրինակ պատահարի մը հանդիպել, և մեծ բարեբաղդութիւն է մեզ համար որ այդպիսի պատահմունք մը խիստ քիչ հաւանական լինի:

Բայց եթէ դիսաւոր աստղի մը դէմ երկրիս հանդիպումն այնքան չէ հաւանական, սակայն աւելի հաւանականութիւն կայ նորա գէտին հանդիպելու, և սա կ'լինի անխուսելի կերպիւ այն ատեն՝ երբ դիսաւորը արեգական և երկրիս ճիշդ մէջ տեղի գծին վերայ գտնուի, այսինքն այն զօղիչ շառաւիղին 2) վրայ՝ ուր լուսնի ծնունդը կ'պատահի, Զի յայնժամ դիսաւորին պոչը տարածուելով կ'ծածկէր երկրիս հանդիպակաց երեսը, ինչպէս լուսնի ստուերը կ'ծածկէ զերկիրս արեգական ամբողջական խաւարմանը միջոցին: Այս երեւոյթը սակայն դժուարին կ'լինէր տեսնել, մինչև անգամ թերևս աննշարելի իսկ լինէր, զի ստուգիւ Արեգական առջևէն Փայլածութիւն կամ Արուսեկին անցնելու միւսնոյն պայմանացը մէջ պիտի գտնուէր, Ամբողջ երկիրս չըպիտի տեսնէր զայն, այլ նեղ գծի մը վրայ գտնուած մի քանի տեղեր միայն պիտի կարենային տեսնելու դիրքի մը մէջ գտնուիլ, և քանզի այդ տեղեաց ևս տիւ և ցերեկ կ'լինէր, ուստի պոչին երեւումն ևս կարգելուէր ու կ'ջնջուէր, մինչդեռ երկրիս հակառակ կողմի կիսագունդը զերծ կ'մնայր այդ պոչէն՝ նոյն իսկ երկրիս զնտաձեւութենէն պատսպարուելով:

Այսպիսի հանդիպում մը պատահեցաւ կամ քիչ մնացած էր որ պատահի անցեալ տարի 1881ին տեսնուած այն գեղեցիկ դիսաւորը պիտի անցնէր իւր հանգոյցը յունիս  $16\frac{1}{2}$  րն և իւր գէտը պիտի կտրէր երկրիս շրջանածիրը այն կետին վրայ՝ ուր և երկիրս ամենայն արագութեամբ պէտքէ հասնէր ճիշդ նոյն միջոցին. բայց երկիրս 5 ժամ ուշ անցաւ այդ կետին վրայէն, և քանզի նորա գէտը շատ քնդարձակ էր և տարածութիւնը կ'անցնէր 5 աստիճանը, Պ. Ա. այց կ'գուշակէր թէ պոչը երկրիս պիտի հանդիպէր, Արվերբիէ այդ կարծիքէն չէր, իսկ Ա. Էօվի և Ա. Է. աստղաբաշխը ո՛չ միայն կ'հաւաստէին զայդ, այլև կ'անդէին թէ՛ ո՛չ միայն երկիրս այլ լուսինն ևս պիտի հանդիպէր գործա պոչին, Այս

(2) Զօրի գծին կամ շառաւիղին բացատրութիւնը տուած էմք արդէն Այսպատայ Ռոստոսի ամաստրուումը մեր սոյն յօդուածոյն 6րդ ծանօթութեանը մէջ, յետ 234:

մասին մի քանի հրատարակութիւններ ևս եղան, Պ. Հայնտ նամակ մը հրատարակելով թարգման լրագրին մէջ՝ կանխազեկոյց զայն աշխարհի, իսկ աշխարհ՝ բոլորովին տարբեր քան ինչ որ էր աստի 1000 տարի առաջ՝ անզգայ և անտարբեր մնաց, Ծանուցեալ վայրկեանն հասաւ և ոչինչ չեղաւ, թէպէտ Հայնտ և ուրիշ փոքրաթիւ խել մ' անձինք կհաւատան թէ՛ նոյն պահուն երկնից մէջ անսովոր և տարօրինակ մի փոստիորային լուսափայլութիւն նշմարած էին:

Իսկ ամեն եղածը այս էր, և դուշակեալ ձախորդութեան ամենափոքր նշոյլն անգամ տեղի չունեցաւ: Աւստի և ներելի է ասել թէ՛ կամ երկիրս զերծաւ յիշեալ գիսաւորին պոչովն աւլուելէն, կամ եթէ աւլուեցաւ՝ ուրեմն շատ անվնաս բան է եղել այդ աւելին հարուածը:

\* \* \*

Պան տակաւին շատեր, որք ջրհեղեղը, զոր այնքան որոշ կերպիւ կ'նկարագրեն Եւրոպական գիրք, և որ իբր մնայլապատ մի յիշատակ մնացած ու կեցած է բաղմամբիւ տարակրօն և հեթանոս ազգաց մտացն ու տարեգրութեանցը մէջ, գուցէ գիսաւորի մը դէմ երկիրս ունեցած ընդհարման կամ բաղիման մի հետեանքը կ'միտին կարծելու, զորմէ մի քիչ վերելք խոստացանք գրել առանձին մի յօդուածով: Բայց այն ժամանակէն ի վեր գորս նման մի բան չէ պատահած, ստուգիւ երկիրս վրայ ընկնող գիսաւոր չէ եղած, բայց երկիրս ամեն ժամանակ օդային կամ երկնային քարերու հանդիպմանց պատահած է, Խիստ երկար ժամանակ այնպէս կարծուած էր թէ՛ անջրպետին մէջ աստղերէ, մոլորակներէ, արբանեակներէ, գիսաւորներէ, վերջապէս այս խոշորագոյն աշխարհներէն զատ ուրիշ ոչինչ չ'կայր, թէ սոցանէ դուրս անջրպետին մէջ կատարեալ գատարկութիւն էր, Իսկ գիտութեան յառաջդիմութեանը շնորհիւ գիտեմք այսօր թէ՛ անջրպետը, բաց ի այդ մեծամեծ աշխարհներէն՝ լցուած է նաևս խառն ի խուռն ամեն տեսակ մեծ կամ փոքր նիւթերով ու մարմիններով, որք որքան լաւ գննուին՝ այնքան նոցա թիւր և կարեւորութիւնը աւելի կ'մեծանայ ու կաւելանայ:

Ինչպէս յիշեցինք Յուլիոսի ամսատետրում սոյն յօդուածոյն սկիզբները, երկար ատենէ ի վեր է որ նշմարուած էր թէ՛ Հրատի և Նուսընթագի շրջանածիրերուն մէջ տեղը՝ սովորականէն դուրս մի ընդարձակութիւն կայր, մոլորակաց զիրքերն ու հեռաւորութիւնները բաժանող տիեզերական օրինաց իբր մի վարտուղութիւնը, Հեղահետէ հասկըցուեցաւ թէ այդ հաշուէ դուրս ընդարձակութեանը մէջ մի մոլորակ կ'պակտէր որ չը կայր: Յետոյ այդ միւսնոյն տեղը նախ և առաջ և հաստ փոքր մոլորակներ գտնուեցան, Սերեզ, Պալլաս, Երեւոն և Վեստա, ապա՝ քանի որ հեռագիտակներն երթալով կը կատարելագործուէին՝ տեսնուեցաւ որ այդ միջավայրը ճշմարիտ հանք մի էր, յորում հեղահետէ գտան 200 ի չափ փոքրիկ աստղուներ, որք թանձր միջնորոտով մը շքրջադատեալ, ուղղընթաց շարժում մը կ'կատարէին արեգական շուրջը:

և որք թէպէտ պոչ կամ վարս չունենին, բայց իւրեանց մթնշողութեան հանդամանօրք գիսաւորային բնութիւն մ' ունենին: Աւստի և այդ փորքիկ աստղերը կ'համարուին բեկորներն եղած լինել մի մեծկակ մոլորակի, որ բաղխամամբ կամ ընդհարմամբ խորտակուել ու ցիր և ցան է եղեր:

Գորս մի կողմը Առանձնագ ունի չորս արբանեակք, միւս կողմը Հըրատ, որ մինչև ցարդ առանձին մոլորակ մը կ'կարծուէր, վերջերս ստուգուած է թէ սա ևս իւրեանց փոքրութեամբը նշանաւոր երկու լուսին կամ արբանեակ ունի, որոց գտնուիլը գեռ շատ ժամանակ չկայ:

Մտեսնուի թէ երկու ծանօթ և հին մոլորակաց մէջ գտնուած այդ միջավայրը լնցուած է փոքր աստեղատիպ մարմնոց անհամար բազմութեամբ մը, որոց միայն մեծերն և խոշորներն են զորս մեք կ'տեսնեմք, և որոց մանրերն անշուշտ իւրեանց փոքրութեանը պատճառաւ խուսափելով մեր տեսութենէն անշմարելի կ'մնան, զորս կարելի է ամենքն ի միասին համարել՝ արեգական շուրջը դարձող իրրև մի մոլորակային մանեակ ընդ մէջ Հըրատի և Առանձնագի:

Շուէտոֆ սուս աստղաբաշխը իրրև հաւանական կ'ընդունի թէ այդ միջավայրումը իւրեանց մերձակայ մոլորակին հաւասար արագութեամբ մարմիններ կ'գտնուին, զորս մեք չկարեմք տեսնել՝ շատը մեզ հետ ի միասին զուգընթաց շարժում մ' ունենալնուն համար, մինչդեռ գիսաւորք կարող են նոցա հանդիպիլ և բաղխուիլ, գէպ առ նոսա խոտորնակի գալով ընդ մէջ անցնելնուն պատճառաւ, սւստի և Շուէտոֆ մինչև իսկ յառաջ կ'գնայ կարծելու թէ՛ մեր մոլորակային զրութեան մէջ սոյն անպագար ընդհարմանց և բաղխմանց հետեանօքն է որ մեզ մօտ գիսաւորաց ջերմութիւնը կ'սաստկանայ և իւրեանց յատուկ լոյս մը կ'ստանան զորս գէպ առ մեզ կ'արձակեն: Աչ որ կարող է ուրանալ այսօր թէ արեգակը ահագին տարածութեամբ մթնոլորտ մ' ունի, և թէ մոլորակաց միջևը գտնուած անջրպետը կամ միջավայրը կ'պարունակէ ամենանուրբ և անօսր կազեր, որք կ'համախմբուին մոլորակաց շուրջը՝ ձգողական զօրութեան ներգործութեամբը:

Յօդուածոյս նախընթաց մասին մէջ երկարօրէն խօսած եմք օդաբարերու և ատուպներու վերայ, որք տարւոյն չորս այլ և այլ եղանակներումը աւելի կ'բազմանան: Իսկ բաց ի դոցանէ, որոց կանոնաւոր պարբերականութիւնն ծանօթ է, կան նաև անջատ աստեղուներ կամ փոքր մարմնիկներ յաճախ երկրիս վերայ ընկնող, որք կարծես միմիայն զիպուածին կ'հնազանդին և չունին որոշ ընթացքի մը կանոնաւորութիւնը: Փորձուեցաւ դանոնք ևս հաշուել: Մինակ մի զիտող իւր տեսութեան անցուկ հօրիզոնին մէջ մի ժամումը կարող եղած է 30 հատ համբել, որն որ մի ժամումը ամբողջ երկրիս համար կ'անէ 30 հազար հատ: Բայց սոքա միայն պարզ աչօք տեսնուածներն են, եթէ որ կարենար դիտել վախճուած անգամ մեծացնող հեռագիտակաւ մը, վերոյիշեալ թուոյն

260 անգամն աւելի շատ կ'աւանուէին գոցանէ, զորս հաշուելով ու գումարելով ամբողջ երկրիս համար և մի տարուան մէջ՝ 65 երկկիտնի պատկանելի գումարի մը կ'հասնէր երկրիս վրայ ընկնող օտար մարմնիկներուն թիւը: Ըստ որում՝ երկիրս հազիւ մի կետի չափ տեղ կ'զբաւէ անջրպետին մէջ, յայսմանէ կարելի է դատել թէ ինչքան անչափելի առատութեամբ ցրուած են անջրպետին մէջ այդ արարչական մարմնիկներն կամ հիւլէներն:

Այսպէս երկիրս շարունակ՝ մեծ կամ փոքր, կանոնաւոր կամ դիպուածական մարմնիկներու անընդհատ տարափոխով մը քարկոծուելու վրայ է, և յայտ է թէ երկիրս միշտ գոքօք կ'անանի, այսինքն զանոնք ընդունելով կ'իւրացնէ, և այդպէս իւր զանգուածն ու ծաւալն ևս աւելնալով, իւր թաւալական շարժման արագութիւնը կ'նուազի, և չափադիտական հաշուոց համաձայն՝ երկիրս քանի որ ստուարանալով ընթացքն յամրացնէ, այնքան ևս արեգական մտննալով շարունակաճարս, մի օր այլ վերջապէս կ'ընկնի արեգական մէջ և կ'վերջանայ, բայց այս բանը այնքան յամր և զանդաղ կերպիւ կը կատարուի՝ որ խօսքն ընելն իսկ չարժէ, մինակ թէ հետաքրքրութեան համար այս մասին Ըռեւտօֆի բրած հաշիւը անօգուտ չը համարեմք յոռաջ բերել:

Հերշել կ'հաւաստէ թէ Ընիկ աստեղ պայծառութիւնն ունեցող մի սոսուպ հազիւ 233 կրամ կ'կշռէ:— զիցուք թէ 1000 կրամ կշռէ, Գումարելով մի տարուան մէջ երկրիս վրայ ընկնող 65 երկկիտն ասուպներու ծանրութիւնը, և սոցա զանգուածին գումարը բազմապատկելով 20 դարէ ի վեր անցնող տարիներու գումարին (2000 ի) հետ, այսքան զանգուածը հաւասար կ'լինէր մի ջրագունտի՝ որոյ տրամագիծը հազիւ թէ 6 հաղարամեթրը կամ 6 վերստն անցնէր, և որ այդքան քանակութեամբ ջուրը երկրիս մակերևութին վրայ հաւասարապէս և թէ տարածուէր, սարդի ոստայնէն աւելի թանձրութիւն մը չէր կարող ունենալ:

Իսկ մի և նոյնը չէ երկնաքարերէն երկրիս ընդունած ջերմութիւնը: Պարզ չափադիտական հաշիւ մը ցոյց կ'տայ թէ մի հաղարակրամ ծանրութիւն ունեցող օդաքար մը եթէ վայրկենումը 10 բիւրամեթր արագութեամբ գալով երկրիս դէմ բաղխուի ու կասի, իւր այդ արագութիւնն ամբողջ կ'փոխարկուէր այնքան քանակութեամբ ջերմութեան մը՝ որ կարող էր մի հաղարակրամ ջուրը ջերմութեան 1,170,000 աստիճանը բարձրացնել:

Բաղիման սաստկութեան սոյն արդիւնքը՝ կարեւոր և մեծագոյն հետեանաց զմեզ կ'առաջնորդէ: Տարակոյս չ'կայ թէ երկիրս շատ անգամ այսքան արագութեամբ սրացող մարմնիկներու բաղխումը կրած է, և ամեն երկիրներու՝ գլխաւորաբար Բարիզի գիտութեանց թանգարանը՝ երկնքէն ընկած օդաքարերու աննման հաւաքածոյ մ' ունի, յորոց մին՝ որ Սիպիրիոյ մէջ գտնուած էր, 700 հաղարակրամ ծանրութեամբ մէտէորային երկաթեայ մի զանգուած էր:

Բոլոր այս երկնաքարերն իւրեանց հետ բերած և երկրիս հաղորդած են իւրեանց զանգուածն ու ահա՛ցին ջերմութիւնը, Աւտէորայք 25 էն մինչև 30 բիւրամեթր բարձրութեամբ բորբոքելով կօրանան, և երբ կ'մըտնեն երկրիս մթնոլորտին մէջ, անդ իւրեանց սաստիկ արագութեան պատճառաւ կ'հանդիպին յանկարծական և երթալով աճեցուն մի ընդդիմութեան, այնպէս զի այդ ընդդիմութեան և բաղխման արդիւնքը կ'նմանի մուրճի մը հարուածոյն, յորմէ և մետէորայք ահեղագոյշ շտաշմամբ պայթելով կ'փշրուին, Սոցա կօրուսեալ ուժգնութենէն ծնած ամենասաստիկ ջերմութիւնը կ'ներգործէ նախ և առաջ մետէորայից մակերևութին վերայ, որ կարմրութեան սաստիճան տաքանալով կ'հալուի և բռամաշկով մը կ'ծածկուի. մետէորայի նիւթոյն վատ - հաղորդիչ լինելոյն պատճառաւ՝ մակերևութին այդ սաստիկ ջերմութիւնը ի ներքս չըթափանցեր, բայց շրջապատած օդին վրայ ներգործելով՝ կիզանուտ փիճակի մը վերածելու սաստիճան կ'տաքացնէ զայն, Լուսկ ուրեմն այդ փիճակին մէջ օդաքարը կ'հասնի երկրիս հողին վերայ, ուր արդէն իւր անկման սաստկութիւնը տկարացած լինելով, հաղիւ թէ մի քանի ոտք խորութեամբ հողին մէջ խրուելու ոյժը մնացած կ'լինի:

Ինչպէս կ'տեսնուի, մետէորայից բաղխումն ու ջերմութիւնն ընդունողն ոչ այնքան երկիրս է՝ որքան աւելի երկիրս շրջապատող օդը կամ մթնոլորտը, որ նոյնպէս ջերմութեան վատ - հաղորդիչ մ' է, Լուսինն ևս, որ հաղորդակից է մեր երկրի ճակատագրին, որ մեր ուղեկիցն է անջրպետին մէջ և շատ մտ կ'գտնուի մեզ, ինքն ևս իւր ճանապարհին վերայ կ'հանդիպի միևնոյն ծովածուփ զանգուածոց, և սոցա քարկոծումէն իրեն ընկած բաժինը կ'ընդունի, Պայմաններն նոյնն են, պատճառներն նոյնանման, ուստի և պիտի կարծուի գուցէ թէ արդիւնքն ևս նմանօրինակ կ'լինին. իսկ այնպէս չէ, և այժմ պիտի տեսնենք թէ այդ բաղխմունք լուսին վերայ հիմնապէս տարբեր մի արդիւնք կ'բերեն յառաջ:

\*\*\*

Լուսինն գրեթէ մեռած աստղ մ' է, առանց օդոյ, առանց ջրոյ և առանց բնակչաց. իւր կերպարանքը տխուր է և թախծեալ, միշտ իւր մի երեսը ցոյց կտայ մեզ, միւս երեսը մեզ անծանօթ է և միշտ անծանօթ պիտի մնայ, Իւր այդ մի երեսը տարապայման կերպիւ կտաքանայ մեր ցնրեկէն 28 անգամ աւելի երկարագոյն աւուրց մէջ, յորս միշտ արեգական կողմը գարձած է, և յետոյ ցրտութեան ամենավերջին սաստիճանը կ'հասնի միևնոյն երկարութեամբ գիշերներուն մէջ, յորս արեգական լուսէն զրկուած կ'մնայ, Լուսինը բնաւ չունի լեռնաշղթայներ, այլ իւրեան յատուկ մի ձևակերպութիւն ունի, զոր ոչինչ չէ խանգա-

(3) Բառամաշկ կ'կոչուի հալուած մետաղներուն երեսը կտաքուած այն նուրբ թաղանթանման ծածկոյթը, յորում փեկի յատուկ զանազան փայլուն գոյներ կ'տեսնուին:

րած ջուրց շարժումն ու հեղեղը ոչ աւերած են և ոչ ծածկած իւր կոյս մակերևոյթը, որ յաւիտենապէս կ'կրէ իւր վերայ իւր ստացած հարուածոց սպիններն, ինչպէս երկաթեայ նշանատախտակ մը ցոյց կ'տայ իւր գէմ՝ զարնուող կապարեայ գնտակաց թողած հետքը:

Լուսնին պատմութիւնը գրուած է իւր գէմքին վերայ, Սոքա որ առաջին անգամ հեռադիտակաւ մը կ'գիտեն զայն՝ չեն կարող իւրեանց խորին զարմանքն բռնել նորա ներկայած սրտաշարժ տեսարանին վերայ: Անգանօր նախ կ'նշմարտին հարթյատակ և միապաղաղ մթին մեծկակ միջավայրեր, կլորածէ, եզերքներն բարձրացած, զորս ծով կ'անուանեն, թէպէտ նոցա մէջ ջրոյ մի կաթիլն անգամ չկայ: Այդ ծովուց իւրաքանչիւրն իւր յատուկ անունն ունի, ծով՝ Նեկտարի, Անգորութեան, Պայծառութեան, Անձրեաց, և այլն: Այս կարծեցեալ ծովերն շարուած են այնպիսի կարգաւ մը որք լուսնոյ հասարակածի գոտի մը կ'ձևացնեն:

Սոցա շուրջը՝ լուսնոյ մակերևոյթը սաստկապէս խոշտանգուած կերպարան մը կ'ընծայէ, մեծամեծ խոռոչներով ու պատառուածներով ծածկուած, սոքա ևս նմանապէս կլորածէ, զրսի կողմը հեշտ զոռ ի վեր եզերքներով՝ իսկ ներքսակողմը սեպացեալ խորութեամբ, յատակը հարթ, խորունկ, ճիշդ ինչպէս փորուած մի հոր կամ փոս: Սոքա ևս իւրեանց յատուկ անուանակոչութիւնն ունին՝ Աոպերնիկի, Տէքարթի, Արիստոտելի, Պլատոնի, Թիբոյի, և այլ խելմը նշանաւոր աստղաբաշխից անուններէն առնլով, զորոց ամենքը չէ կարելի յիշատակել, զի հարաւորներ կան ամենատեսակ մեծութեամբ, 6 բիւրամեթրէն սկսեալ մինչ մի քանի մեթր խորութիւն ունեցողներն, մինչև հազու նշմարելի մի քանի ծակերն ու ձերպիրը, սոցա մէջ ամենէն աւելի խորութիւն ունեցողներունը կ'հասնի 5000 մեթրի, որն որ Սպիտակ լերին (Մօն - Պլան) խորաքանդակն է:

Լուսնային մակերևոյթն ամենուրեք հաւասարապէս հարուստ չէ պատառուածներով, վերին մասէն աւելի՝ ստորին կէս մասը շատ ծակծկած է խորբալի նման, շատ տեղ մի խոռոչի մէջ մի ուրիշ խոռոչ ևս բացուած է, մեծ մասամբ անկարգ ու անկանոն: Սոքա եթէ լաւ մը զըննուին՝ կ'տեսնուի թէ այդ խոռոչներն զանազան ժամանակաթիւերու կ'վերաբերին, թէ շատ անգամ պատահած է որ վերջէն ընկնող մի մէտէորայ՝ եկած միտուած է մի խոռոչի մէջ՝ ուր վաղուց արդէն մի քանի օգաքարեր եկել, խրուել, մնացել են:

Սոցա մէջ նշանաւոր է Թիբոյի խոռոչը, ո՛չ վասն զի միւսներէն աւելի լայն կամ խորունկ լինելուն, այլ նորա համար որ զա մի կեղրոն է լուսաւոր հետքերու՝ որք խորունկէն մեկնելով կ'տարաբաժանուին գէպ ի շրջակայ եզերքը, ինչպէս գունդի մը վերայ դոռած միջօրեականներն բեռնէն սկսեալ կ'տարաբաժանուին գէպ ի հասարակածը: Միւսնոյն հանգամանքը կ'նշմարտի նաև Աոպերնիկի և այլ շատ մը խոռոչներու:

մէջ, Յայտ է թէ սոյն պատառուածներուն ամենքն ևս շինուած են նմանօրինակ պարագայներու մէջ, որք հետզհետէ յաջորդած են միմեանց այլևայլ ժամանակաթիւերում, և զորս բացատրելու համար սա երկու պատճառաց մին ընդունել հարկ կ'լինի.—կամ այն է որ սոյն խոռոչները բացող պատառող զօրութիւնը Լուսնոյ ներքսեէն եկած է յառաջ, կամ այն է թէ դրսէն եկած է:

Ստուգիւ ի սկզբան այնպէս կ'կարծուէր թէ այդ պատառուածոց պատճառը լուսնոյ ներքին հրաբղխական մի մղիչ զօրութիւնն է, և այս կարծեաց մինչև մի աստիճան դժ կ'տայր յիշեալ պատառուածներուն մէջ տեսնուած երբեմն մինչև 1000 մեթր բարձրութեամբ կոնաձև բլրակներու գագաթանց գոյութիւնը, ինչպէս Աւելուզի գագաթը Սոմմայի սարահարթին միջևը, Իսկ յետոյ աւելի ուշադիր զննութիւններէն յայտնուած է թէ՛ լուսնոյ այդ պատառուածոց և երկրիս հրաբլդխային պատառուածոց մէջ էական տարբերութիւնք կան, Մինչդեռ երկրիս հրաբուղխի բերաններուն կոնաձևութիւնը — որ կ'շինուի զուրս ցայտող մոխրոց հետզհետէ ցածանալով հանգչելէն — կանոնաւոր է, և ամեն հրաբղխային լեռան իւր վրայ հոսած լաւայի հետքեր կ'կրէ, ընդհակառակն լուսնոյ այդ բլուրներն ո՛չ կանոնաւոր կոնաձևութիւն մ'ունին և ո՛չ լաւայի հետքեր, Աւերջապէս մինչդեռ երկրիս հրաբղխային լեռինք՝ ներքին զօրութենէ մը զուրս մղուած բարձունքներ են նեղ և սահաւ տարածութեամբ, ընդհակառակն լուսնոյ մէջ այդ գագաթներն՝ ահագին ընդարձակութեամբ խոռոչներու կամ անգունդներու յատակներ են, և ինչպէս կ'ասէ Պ. Ֆէյ, լուսնոյ այդ պատառուածներն այնքան կ'նմանին հրաբուղխներու, որքան ջրհոր մը կ'նմանի լեռան, Ի մի բան՝ մինչդեռ երկրիս հրաբուղխներն մակերևութէն զուրս մղուած բարձրաքանդակներ են, ընդհակառակն լուսնային հրաբուղխ կարծուածներն՝ լուսնոյ մակերևութէն ցած իջած խորաքանդակներ են, Աստի և այդ հիմնական աննմանութիւնը բացատրելու համար՝ լուսնոյ հրաբղխային ներքին զօրութենէն զատ ուրիշ պատճառ մը հարկ էր գտնել:

Այս ամենքը կ'պարզուին և կ'բացատրուին եթէ լուսնային այդ պատառուածքները համարուին իբրև հետքեր հարուածոց կամ քարկոծմանց շրջորս լուսինն ընդունած է և կ'շարունակէ ընդունիլ Տեսնեմք ուրեմն թէ ի՞նչ բան տեղի կ'ունենայ երբ լուսնոյ մակերևոյթը մի օդաքարի հանդիպի, ենթադրելով թէ այդ մէտէորը հազիւ մի հաղարակրամ կ'կշռէ, Ըստ որում լուսինը չունի զինքը շրջապատող օդ կամ մթնոլորտ որ կասեցնէ կամ տկարացնէ ասինքն զիմոզ օդաքարին արագութիւնը, ուստի և օդաքարը կ'շարունակէ իւր բոլոր ուժգնութեամբը գալ լուսնի զանգուածին դէմ բաղխուելու. հազիւ թէ կ'դպչի լուսնոյ մակերևոյթին և կ'սկսի գետինը խրիլ, նոյն պահուն կ'կորուսանէ իւր շարժման ուժգնութիւնը. յորմէ կ'ծնի յանկարծակի ահա-

գին քանակութեամբ մի ջերմութիւն, որն որ կ'հասկնայ, կ'ձուլէ և կ'շոգիացնէ միանգամայն թէ զօգաբարը և թէ սորա ընդդիմացող մասն զանգուածոյ լուսնին, այնպիսի արագութեամբ մը՝ որ զօգցես ճայթիւն մի լինէր կամ ուսմբ մ' որ ընկած պահուն կ'պայթի յանկարծ:

Քիչ վերէն ցոյց տուինք այն հաշիւը, որ մի հազարակրամ կամ քիլօկրամ ծանրութեամբ մարմին մը իւր ընդհարմամբը յառաջ կ'բերէր այնքան ջերմութիւն որ բաւական էր 12,000 քիլօկրամ ջուրը տաքութեան 100 աստիճանը թարձրացնելու, և կամ հնգապատիկ մթնոլորտի ճնշմամբ (4) 2000 քիլօկրամ 5) ծանրութեամբ շոգի գոյացնելու:

Արդ զիւրին է իմանալ թէ՛ ի՞նչ ներգործութիւն կ'ունենայ այսպիսի բաղխման մը հետեւանքը լուսնոյ վերայ, այնպէս որ պարզ և աննշան ասուպ կամ օդաքար մը, որ բոլորովին անվնաս կ'անցնէր երկրիս վերայ ընկնելովը, ընդհակառակն լուսնոյ պատահելովը՝ սորա մակերեւութին վերայ մուտքի ծակ կամ նեղ բերան մը բանալէն յետոյ, կ'մխուի դէպ ի խորը և անդ ճայթելով ընդարձակ մի խոռոչ կամ անդունդ կ'բանայ դէպ ի ներքս. և եթէ մի քիլօկրամ ծանրութեամբ մարմնոյ մը բաղխումը սոյն արդիւնքը կ'բերէ յառաջ, այլևս հեշտ է երեւակայել թէ աւելի մեծ ծանրութեամբ զանգուածներն ինչե՛ր չեն գործեր. Սիպերիոյ մէջ գտնուած մէտէորայն, որ պարզ և մաքուր երկաթի մի զանգուած էր, կ'կշռէր 700 քիլօկրամ: Սա երկրիս վերայ ընկած ասենը հողին մէջ չէր խրուած, զի երկրիս մթնոլորտէն արգիլուելով ուժգնութիւնը տկարացած էր, մինչդեռ եթէ դա լուսնին վերայ ընկած լինէր, յանկարծուստ այնքան ջերմութիւնը կ'բերէր յառաջ՝ որ բաւական էր հինգ մթնոլորտի ճնշմամբ մի միլիոն քիլօկրամ շոգի գոյացնելու, և այնպիսի ընդարձակութեամբ մի խոռոչ կամ պատառուած կ'ընայր՝ զոր զիւրաւ կարելի կ'լինէր նշմարել երկրէս:

Այժմ եթէ ենթադրեմք աւելի ևս մեծ զանգուածով մէտէորայք մինչև իսկ գիսաւոր մը՝ լուսնոյ դէմ բաղխուած, այն ատեն ուէ դժուարութիւն չմնար իմանալու և բացատրելու թէ ինչպէ՞ս շինուել են լուսնոյ մակերեւոյթին վրայ այդ ընդարձակ խոռոչաձև վայրերը, թէ ինչո՞ւ համար ամենքն ևս զանազան և տարբեր լայնութիւն ունին, թէ ինչո՞ւ փոքրերն մեծերէն աւելի բազմաթիւ են, և թէ ի՞նչ է այն քիչ թարձրութեամբ բլրակները որ կ'գանուին լուսնոյ մէջ բացուած խոռոչներու կամ

(4) Մի մթնոլորտի ճնշումը հաւասար է նոյնքան սյօի որ կարող կ'լինի 76 հարիւրորդամետր (0.76 մետր) կամ մօտ 17 վերջոյ սնդիկէ սիւնակ մը եւ կամ 32 տոնայտի (10. 33 մետր) կամ մօտ 14 1/2 արշին ջրոյ սիւնեակ մը՝ դատարկութեան մէջ դէպ ի վեր բաճարացնել: Ըստ այսմ՝ 5 արշին երկայնութեամբ խողովակի մը մէջ պարունակուած ազատ օդը՝ եթէ նոյն խողովակի 1 արշին մասին մէջ ճնշուելով ամիսիւսի, այդ օդին ստացած խտութիւնն եւ հետեւաբար իւր ծաւալական ու աւաճական ուժը հաւասար կ'լինի հնգապատիկ կամ 5 մթնոլորտի ճնշման:

(5) Հողար քիլօկրամը հաւասար է մի քանո այսինքն 75 ֆունտ Թանրութեան, եւ կամ 1 քիլօկրամը կ'կշռէ մտասուրապէս 3 ֆունտ:

անգունդներուն յատակը, որ ոչ այլ ինչ է՝ բայց եթէ լուսնին ընդ-  
հարուող և այդ պատառուածքը բացող մէտէորային կամ երկնաբարին  
զանգուածոյն մնացորդ մասը:

Ներելի է հաւատալ թէ լուսնին տակաւին պսօր իսկ մէտէորայներէ  
կամ օգաբարերէ սմբակոծուելու վիճակին մէջ կ'գտնուի: 1778ի արե-  
գակնային ամբողջական խաւարման միջոցին սպանիացի զինւորական  
մի սպայ՝ լուսոյ սկաւառակին վերայ փայլուն ու շողշողուն մի կետ  
նշմարելով, կարծել էր թէ՝ լուսնոյ սկաւառակին վերայ բացուած ծա-  
կի մը մէջէն արեգակը կ'տեսնուէր: Նմանօրինակ խաւարման մը միջո-  
ցին 1842ին, Բինօ և Պօստիրօ աստղաբաշխք նոյնպէս լուսնոյ խաւարա-  
գէմ սկաւառակին վերայ նշմարել էին մի շողշողուն կետ՝ ճառագայ-  
թարձակ և լուսասփիւռ ուժգին ճաճանչներով շրջապատեալ:

Աւելորդ է ասել թէ դոքա բնականաբար լուսնոյ մարմնոյն մէջ մէկ  
դիէն միւսը բացուած ծակեր չէին կարող լինիլ, այլ աւելի հաւանա-  
կանաբար լուսնին վերայ ընկած օգաբարերէն բոցավառեալ և դեռ ան-  
շէջ հնոցներ պէտք էին լինել:

Ըստ սոյն նորոգ տեսութեան (théorie), լուսնային այդ խոռոչավայ-  
րերը ստուգիւ հրաբուղիներ եղած կ'լինէին, որոց պատճառը սակայն  
ոչ թէ ի ներքուստ՝ այլ արտաքուստ էր: Ընկնող մէտէորային փո-  
քուածը խոռոչ մը կ'ծակէ, և այդ խոռոչին յատակումն է որ տեղի  
կ'առնենայ զանգուածին հալումն ու շոգիացումը, և դորա թերանի ծովէն  
է որ դէպ ի դուրս խոյս կտան ու կ'ցայտեն այդ գոլորշիքը, և այդպէս  
կ'շարունակուի մինչև որ հրահալ զանգուածը պաղի ու կարծրանայ:

Թիքոյի հրաբղիսային խոռոչին մէջ, մէտէորային բաղխումը (ահեղա-  
սաստ եղած պարտի լինել՝ և զանգուածն ևս չափազանց մեծկակ, որով՝  
ինչպէս կ'երևի՝ խիստ սաստիկ խորութեամբ մը դէպ ի ներքս խրուելով,  
այնքան մեծաքանակ շոգի է գոյացուցել, որ սորա ճնշմամբ ձեղքուե-  
լով ու պատառուելով խոռոչին շրջապատ պարունակը, ճնշեալ գոլոր-  
շիներն այդ պատառուածներէն դուրս են խոյս տուել զանազան ուղ-  
ղութեամբ տարաբաժանուելով գալ մակերևութին վերայ իբրև սղիտակ  
մամուռ կամ բորբոս խտանալու: Կետզհետէ պաղելով, ձեղքուածներն  
փակուել, իսկ մամուռներն կամ բորբոսը մնացել է. և այդ սղիտակ  
շառաւիղներու հետքերն են որ կ'տեսնուին Թիքոյի հրաբուղիէն տարա-  
բաժանմամբ սփռուած:

Լուսնոյ վերայ մէտէորայից հանդիպման պատճառած ներգործութեա-  
նը վերայօք այսքան երկարօրէն խօսիլը թէպէտ մեր ընտրած նիւթէն  
դուրս էր, իսկ դիտմամբ խօսեցանք որպէս զի աւելի լաւ կարողանաք  
ծանօթացնել թէ ի՞նչ պահպանողական և պաշտպան դիրք կ'կատարէ  
մեր մթնոլորտը երկրի համար: Արդէն շատերու յայտնի էր ի վաղուց  
թէ այդ մթնոլորտը կ'կասեցնէ արեգական ուղղակի ջերմացուցիչ ճառա-  
գայթներն՝ զանոնք բեկրեկելով բարեխառնելէն յետոյ երկրի մակե-

րևութիւն վերայ յուղարկելու, լուսաւորուած կետերուն և մութը մը-  
նացող կետերուն մէջ ջերմութեան բարեխառնութիւնը հաւասարակշիռ  
պահելու համար, ինչպէս նաև զիշերուան ժամանակ կ'արգելէ երկրիս  
ջերմութեան արտաթորումն ու կորուստը՝ թոյլ չըտալով որ չափէ  
գուրս սաստիկութեամբ ցրտութիւն գայ յառաջ արեգակնային լոյս  
չբտեսնող մասերուն մէջ:

Եւ ահա այժմ՝ ևս կ'տեսնեմք թէ մի և նոյն մթնոլորտը կ'պահպանէ  
զմեզ երկնաքարերու անձրևներէն, որք առանց նորա անշուշտ կ'սպան-  
նէին զմեզ:

Վերջացնելով իօսքերնիս կ'ասեմք թէ՛ երկրիս մթնոլորտը տօթար-  
գել (ծերան) մի է զմեզ արեգակն գէ՛մ պահպանելու, վերարկու մի է  
ցրտին գէ՛մ պատսպարելու, և վահան մի է արարչական նիւթոց քար-  
կոծմանը գէ՛մ զմեզ պաշտպանելու համար:

( Վ. Է. Է. )

Ն Ի Կ. Մ. Թ Ի Ի Լ Պ Է Ն Տ Ճ Ե Ա Ն Յ.

Հ Ա Մ Ա Ռ Օ Տ \* ) Հ Ա Շ Ի Ի Հ Ա Յ Հ Ա Յ Ա Ր Ե Կ Ո Ւ Թ Ե Ա Ն Ե Լ.

Երջանկայիշատակ ներսէս Ե. ամենայն Հայոց Պաթուղիկոսը — հօրս  
մահից յետոյ — 1850 թուին վերցնումէ ինձ իր մօտ հոգեղաւակ և  
տալիս է Մայր Աթոռի ժառանգաւորաց Գլխանոցը, Այս տեղից 1856  
թուին ուսումն աւարտելուց յետոյ նոյնպէս ներսէս Ե. Պաթուղիկոսի  
և Սինօգի 676 համար հրամանգրով ես կարգվում եմ եկեղեցական  
գլխի տեղւոյս Ս. Պետրոս և Պօղոս եկեղեցում, ուր և յետոյ ձեռնա-  
դրրվում եմ քահանայ, Մի և նոյն հրամանի զօրութեամբ գործակալը  
յանձնումէ ինձ Թեմական Գլխանոցն իրեն պարագաներով, ևս բաց եմ  
անում այդ թուին Օգոստոսի վերջերում՝ ինչ ինչ հանգամանքներով  
փակուած՝ Թեմական Գլխանոցը, ժողովում եմ աշակերտներ և սկիզբն  
եմ դնում դասատուութեան, Գլխանոցը կառավարում եմ մինչև 1857  
թիւը, երբ գալիս է Երևան Ստեփան Վարդապետը փոխանորդութեան  
պաշտօնով, Հայր փոխանորդը ձեռք է առնում ի թիւս այլոց և Գլխա-  
նոցի կարգադրութիւնը, Մինչև 1862 թիւը աւանդում եմ Արօնի և Հա-  
յոց լեզուի դասերը, այնուհետև երկու տարու չափ այս պաշտօններիս  
վերայ աւելանում է և Գլխանոցի տեսչութիւնը, որոնց հետ նաև հո-  
գարարձութիւնը, ժամանակաւորապէս այս պաշտօնը վարելուց յետոյ՝  
գալիս է Գրիգոր վարդապետ Աղափիրեանցը, որ և սկսում է կառավա-  
րել Գլխանոցը՝ թողնելով ինձ իմ նախկին պարտականութիւնները մին-  
չև 1868 թիւը, երբ մուտ է գործում Երևան փոխանորդ Սերովրէ Ե-

(\*) Հաշուիս մանրամասնութիւնները գտանվում են գլխի գործերում եւ մասամբ  
հրատարակուած են զմազան լրագրներում: